

ՏԱՐԻՆԵՐ ՅԵՏՈՑ

(Ս. Սահակ)

Մագաղաթներու դէզի մը առջեւ,
 Քաղցր ու վիրաւոր,
 Նըսած է սրտում Հայրապետն Հայոց:
 Մութերուն վերեւ լուռ մեհաւանին,
 Ասայն մը ինչպէս կը հիւսուի իր շուրջ
 Լոյսը կանթեղին,
 Մինչ մագաղաթեայ իր դէմին վրայ,
 Ուր սառապանքն իր խորհուրդն է գրեք,
 Լոյսի, ըստերի կը բարձին թեւեր,
 Ներքին խոհանքի հովէն սարուքեր:

Մինակ ու լրճուած,
 Անջատած կեանքէն եւ զայն անուշոյ
 Կապերէն բոյր,
 Ուրացուած, հեքուած նախարարներէն
 Մեր արեայագաւ,
 Նեճուած նույնալար, ոգորումներու
 Եւ նուանու մի զառիթափէն վար,
 Ցաւին նիզակը ւրճին՝ խորամուխ:

Հեռուն, շատ հեռուն,
 Կ'առկայձի յոյսին նըրազն անանուն,
 Առանց քաշելու իր նայուածքն իրեն:
 Եւ հոգին պըրկուած՝ վիշտերէ հազար,
 Տըժգոյն, դալկահար,
 Կը զգար ձեռք մ'անյայտ չարիքներու մութ,
 Մօտեցող իրեն,
 Կորզել վորձելու շողիկը կեանքին,
 Ուր գիտցաւ շատնալ օրերուն դէմ չար,
 Դառնալ հառապայթ:

Եւ աչերուն դէմ իր աստուածաբեալ,
 Կու գան կը շինուին սարիներն անցեալ,
 Նախ իր մանկութեան օրերն աննուագ,
 Օտար քաղաքի դարպասներէն ներս,
 Օրրանին դիմաց որբութեան սրտում:

Ձէր տեսած իր մայր,
 Քաղցր իշխանուհին այն Մամիկոնեան,

Որ դեռ պարմանի,
 Լըխած նաժիւսներ, դրդեալ ու պեքնանք,
 Ամուսնու կողքին եկած էր լուսել
 Միտքն իր ապուածիլ,
 Միտքի կըրակո լն այն երկնապարգէս,
 Որ զերթ մտեկնի կը վառէր սնեւջ
 Հայ հողին վրայ եւ սիրտերու մէջ:

Չէր տեսած իր մայր, աղջիկն այն պարման,
 Երազ մը ինչպէս հայ հողէն ծընած,
 Այնքերով պայծառ,
 Որուն կարօտով տարիներ երկար
 Կարցունքոտիսն աչքներն իր հօր:

Վէպ էր ծընունդն իր,
 Վէտաներու բոց էփեղէն ինկած
 Մեր մասեաններուն.
 Եւ մայրն իր Սանդուխտ, երազ անմասոյց,
 Հազիւ մայր եղած կը թողուր աշխարհ,
 Թաղելով այսպէս կարօտներ հազար
 Խորն խանձարուրին մանկիկին իր որբ,
 Ինք այդ երկունքին զոհն արնաւաղախ:

Կաղնի մը ինչպէս, զատուած մըրուէն,
 Հասակն է իր հօր,
 Այնքերով կըրակ, վարտերով աղուոր,
 Փարթամ ու հըզօր:

Յետոյ տարիներն իր պատանութեան,
 Շունչին սակ մեծ հօր,
 Հովններուն ծոց Տուրուբերանի,
 Ուր ծուէն ծուէն պիտի կերտուէին
 Խորն իր հոգիին սարերն մեր երկրին,
 Ամրոցներ թառած լեռներու կուրծիքն,
 Տանարներ գոյտիկ՝
 Բըխած հողերէն մեր հոգիներուն,
 Երազն հայրենի,
 Հիւսուած թելերով մեր ըղձանքներուն:

Ապա մեկնումն իր դէպի Կեսարիա,
 Յետոյ Բիւզանդիոն,
 Ուր լոյսն ու արիւն երկընքի մազով
 Կը բաւառուէր մարդոց:

Յե՜սոյ վերադարձն հայրենի աշխարհ,
 Հագած ամբակուռ զըրանն հոգիին
 Իր նախնիներուն,
 Իրոնք նամբայէն արեան, արցունքի,
 Ընթացան խաղաղ,
 Առանց բարթելու աչրներն իրենց,
 Փոթորիկներէն ու գուպարներէն
 Աշխարհասասան:

Ոգորումներու եւ նուաճումի
 Տարիներ երկար,
 Մոռցած բուն, հանգիստ,
 Եւ մոռցած ինքզինք,
 Ապրելով երազն իր ժողովուրդին
 Արիւնաթաւալ:

Անապատէն լեռ ու լեռնէն քաղաք,
 Քարածայռ մ'ինչպէս պերն ու փառացի,
 Որ սուրին փոխան զըրիչ էր բրնձած,
 Ար գերմարդկային տեսնող մ'ինչպէս,
 Ապագայի մեծ մասեանին վրայ
 Կու գար քանդակել խորհուրդը գեղին,
 Արիւնաթաւալ բայց ոսկեծրղի:

Ժայռ էր անխորտակ դաւերու դիմաց,
 Նախ Բիզանդիոնին,
 Յե՜սոյ Պարսիկին մեր երկրակործան:
 Աշանակ մախուր, բազմաըստեղեան
 Շրնորհներու ջիւջ,
 Ասկի պատմուճանն գալիք դարերու
 Եւ սերունդներու ուսերուն նկատած:

* * *

Իր մրսփ անմուն պատասառին վրայ,
 Տեսիլն անանուն եւ խորհրդագեղ,
 Լուսեղէն սիւներ, ջրովէ՛ժ առ ջրովէ՛ժ,
 Երկինէն երկիր կ'իջնէին թաւալ,
 Կազմելու ծրփանքն ծովին լուսամած:
 Ար լոյսերուն մէջ սեղան ոսկեձող,
 Ծալլուած նափոք,
 Պարզուած մագաղաթ, գիրեր ոսկեձող,
 Եւ պատանիներ սեռերէ երկու,

Կազմած շրջապար,
Ելել է չին մէջն այս խորհրդաւոր:

Ու կը վերջիւնէ,
Որ սրբագրուի այդ պատկերին դէմ,
Տըղու մը նըման լացեր էր անգոր,
Կեանքին անժառանգ մընալուն համար:

Կը յիշէր հանդէսն գիւտին գիտերու,
Խորախնանքն անհուն, լոյսին գիտութեան,
Եւ պարմաններու հոյսեր բոցեռանդ,
Բացած բաժակներն իրենց սիրտերուն,
Գըրի խորհուրդին:

Ժամեր մենութեան,
Երբ նիարդներով իր սրտին անհուն,
Փոխապրեր էր բարբառով հայուն
Գիրքն Ասուածաւունջ,
Հաւասարով միտ լեզուի հրաւերին,
Դարերու անհուն աւազանին մէջ
Արիւնով սրբուած ձայնին այդ հըզօր,
Կարկաչ մեղմախոյզ եւ գե՛տ սրբազան,
Սերունդէ սերունդ բացօղ իր սահանք,
Դէպի ապագան,
Մեր հոգիներու եւ մեր հողերու
Սուրբ դաւնակութեան իբրեւ զրիսուր:

Փափաքէր էր որ Գիրքն Ասուածաւունջ,
Գիր եւ մազաղաթ ըլլալէ առաջ,
Ըլլար իտոքն հայուն մեր շրջուններուն,
Եւ սիրտ բարբառն,
Կուրծներուն ներքեւ գալլիմ զարմերուն:
Եւ մեր սանարներ, հազնելէ առաջ
Ըսպիտակ մարմար,
Նահասակներու ըլլալին շիրիմ,
Քարէ կալլակներ ըլլած մեր երկրի
Ալեհէն խորունկ,
Որոնց շնորհիւ սերունդներ գալիմ,
Հազնէյն այսկերպ կրակէ շապիկ,
Եւ խորակելով պարիսպն երկընթին,
Բերէին մեզի, անընդմիջաբար,
Միաժին Որդին:

Ռեախ էր սակայն,
 Որ միտի արևան ժառանգութեան դէմ,
 Որմէ կը մընար այսպէս ինք ունայն,
 Կըրցած էր դընել մըսֆի, հոգիի
 Ժառանգութիւն նոր ու յաւերժական,
 Վեր մեր օրերու փառհերէն սապաս:

Անցեալն իր այսպէս,
 Հեռու, անմասոյց խորֆի մը վըրայ,
 Կը բացուէր թերթ թերթ,
 Մասեան մը ինչպէս խորհրդազըրուած,
 Երբեմըն սրխուր, երբեմըն պայծառ:

Մունկերուն՝ փրոած Գիւրն Ասուածաւունջ,
 Գըրուած վերբասին արիւնովն իր բորբ,
 Հեռու իր կայէն, փառհէն երբեմնի,
 Գեհափին կեցած սարիներու ձիգ,
 Որոնց վէտերուն վերեւ կ'երկարէր
 Նուին իր բոցաթիւ,
 Կը մըսածէր ան օրերուն անցեալ,
 Կոհակներու պէս զարնուող իր սրբին,
 Բանալով դէմին իր մագաղաթեայ
 Իրենց յուշերու կըրակն ու մոխիր:

Դեռ մօր արգանդէն եղաւ այր ցաւոց,
 Բայց խանդն ու կըսկիծ,
 Գիւցան հաւերլիլ խորն իր հոգիին,
 Խորհուրդով անյայթ:

Դարու մը ամբողջ խոկումն եղաւ ան,
 Սուրբ ու ժըրաջան.
 Բարձունքէն ինկած՝ գիւցաւ բարձրանալ,
 Վերջալոյսն ինչպէս կը վերածընի
 Արեւլոյսին ծոց:

Փառհն այս երկրաւոր,
 Զըլուզեց բընաւ իր հոգին ամուր,
 Բայց իր մահէն վերջ ասօյն յաւերժութեան,
 Իր անխններուն եղաւ շիրմաբար:

ԵՂԻՎԱՐԳ

(Նարունակելի)